քոմն անծանօթ ձեռքէ մը դրուած ռումբը մը պայթեցաւ եւ մեծ կոտորած կրնար ընել՝ եթէ Քրիստի նախարարապետին անհանգստութեանը պատճառաւ խորհրդարանցն այն օրը կանուխ զոցուած չըլլար: Աւասիկ զանազան կառավարութեանց պաշտպանած անկրօնութեան հետեւութիւնները:

Հունգարիա քոլոր ամիսն յուզման մէջ անցուց, որուն գլխաւոր պատճառն է կառավարութեան կողմանէ առաջարկուած քաղաքական ամուսնութեան օրէնքը: Կառավարութիւնը տեսնելով որ խորհրդարանցին մէջ մեծ հակառակութիւն կը կրէ այս օրէնքը, եւ միայն Քոշութեանց կողմակցութեամբ կրնայ ի նպաստ մեծամասնութիւն մը ստանալ, այն կողմակցութիւնը շահելու համարգիջումներ ըրաւ, որով Քոշութեանք խրոխտացան, ժողովրդեան եւ ուսումնարաններու մէջ գրգռութիւններ ծագեցին, եւ կառավարութեան նպաստելով գրեթէ 15,000 հոգի Փէշթի ժողովեցաւ՝ իբրեւ թէ ի նպաստ քաղաքական ամուսնութեան ցոյց մ"ընելու. սակայն այս համախումբ ժողովը Քոշութիւն ծաղանք մ"ընելու միայն ծառայեց, որովհետեւ կեցցէ Քոշութ աղաղակները տիրող եղան: Այս եղանակաւ նորէն կենդանացաւ այն յեղափոխականը, որ 1848ին կ'ուզէր զհունգարիա Աւստրիայէն եւ Հապսպուրկեան տնէն բաժնել, եւ երբ որ հայաջողեցաւ՝ ասդին անդին թափառելէն ետեւ Թուրին քաղաքը քաշուած գրեթէ մոռացութեան մէջ թաղուեցաւ: Դէպքը բերաւ որ այս յուզմանց միջոցին՝ ամսոյս 20ին՝ Քոշութ 92 տարեան իր մահկանացուն կնքեց. քաջալերուած Քոշութեանք սկսան պահանջել որ կառավարութիւնը զմարմինը Հունգարիա փոխադրէ, պաշտօնական շքեղ յուղարկաւորութիւն կատարուի, քոլոր Հունգարիա սուգ բռնէ, միով բանիւ Տէրութեան եղած պատիւներն անոր ալ ըլլան: Այս վախճանաւ ժողովուրդը գրգռեցին եւ Փէշթի մէջ՝ քաւական շփոթութիւններ եղան՝ մինչեւ հարկ եղաւ խռովարարաց դէմ՝ զէնք գործածել: Կառավարութիւնն հապճեպ կրցաւ այս տագնապէն ելլել՝ թողլով որ ժողովուրդն ուզածն ընէ. առանց կառավարութեան մասնակցութեան: Շփոթութեանց դադրելուն մեծապէս նպաստեցին Քոշութի որդիքը, որոնք Փէշթի քաղաքապետին հեռագրեցին թէ պիտի ստիպուին իրենց հօրը մարմինը Հունգարիա շփոխադրել՝ եթէ յուզմունքը շարունակուին. իրենց կողմակցութեանն ալ ծանուցին որ իրենց հօրն համար այն հանդէսները միայն կ'ուզեն որ ըլլան, որոնք խորհրդարանցին միաբան հաւանութեամբն որոշուին: Շատ պատգամաւորներ Թուրին գացին, եւ մարմինը երէկ Փէշթ փոխադրեցին:

Այս մասնական դէպքերն ի բաց առնելով՝ որոնք ընդհանուր քաղաքականութեան վրայ ազդեցութիւն չունին, Եւրոպիոյ մէջ այնպիսի խաղաղական հով մը կը շնչէր, որ Աւստրիոյ ու Գերմանիոյ վերապետները կրցան հանդարտ սրտով իրենց երկրէն դուրս Եւրոպիոյ հարաւային ծովեզերքներն երթալ մեղմ օդ ծծելով կազդուրելու համար: Աւստրիոյ Փրանկիսկոս-Յովսէփ կայսրն Գաղղիոյ Մէնթոնէ քաղաքը՝ իւր կայսրուհւոյն քով 15 օր անցուց: Այս առթիւ իրեն եւ Գաղղիոյ հասարակապետութեանգահերիցուն մէջ բարեկամական հեռագիրներ փոխանակեցան: Գերմանիոյ կայսրն ամսոյս 21ին Ապպացիա գնաց, ուր 15 օրէ ի վեր իւր զերդաստանը կը գտնուէր: Աւստրիոյ կայսրն անմիջապէս հեռագրով ողջունեց իւր մեծափառ հիւրն եւ ամսոյս 29ին գինք ողջագուրելու գնաց:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ

ՊԱՏՄՈՒԱԿԱՆ — Կաւկասի կաթողիկեայ Հայերը. 101:

ԲԺՇԿԱԿԱՆ — Ժն. Սիրաբատին (դեղագործութիւն). 104:

ՄԱՏԵՆԱԽՕՍՍԱԿԱՆ — Կանայանց Ստ. — Ցուցակ Հայ. ծեռագրների Ներսիսեան Դպրանոցի. 109:

ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ — Սեկունդոս իմաստասէր. 114:

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ — Մանուէլ քժիշկ Շաշիեան. (Պատկերաւ) 117:

ԳՐԱԿԱՆ — Նորագոյն աղբերք Մ. Խորենացւոյ. Զ. 120:

ԲՈՒԻԵՍՏԳԻՏԱԿԱՆ

ԳԵՂԱՐՈՒԵՍՏԱԿԱՆ — Արեւմտեան եկեղեցական երաժշտութիւն. 127:

ԱՐՈՒԵՍՏԱԿԱՆ — Ապագայ վայրաշարժը. 129:

ԱՏԼԻԵՒԱՏԼԻՔ

Ալբանիացւոց պէսսան (երդումը). 130:

ՓՈՂՈՏԱԿԱՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ 131:

ՀՐԱՏԱՐԱԿԻՉ ԵՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԽՄԲԱԳԻՐ

Հ. ՌԱՓԱՅԷԼ Վ. ՊԱՐՈՆՅԱՆ

ՎԻԵՆՆԱ· ՄԽԻԹԱՐԵԱՆ ՑՊԱՐԱՆ

digitised by A.R.A.R.@